

ի՞նչ էին Յորդոմնանու. ափունքն և երկրատոր Դրախտոր։ Շամատ տկար նմանութիւնք հայրենեաց . և սակայն եթէ Աղամ այնչափ սասափի ցառ զդաց, եթէ Խարայելացւոց ցեղերն այնքան առատ արտասուք թափեցին, որչափ աւելի մեղի կու վայլէ արտասուել ու հեծել։

Բոլոր երկիրս աքսորամնաց տեղ է, և ամեն գետ դառն է, դրախտն փափկութեան աներեւոյժ եղաւ։ Պէտք է միշտ աչուրնիս դարձընենք դէպ յերկինս . ձեռուրնիս վերցընենք դէպ յերկինս . Ո՞վ երկինք, ով հայրենիք, քաղաք հանդերձեալ և մնայուն . թեսերս դէպ 'ի քեզ երկինցընելէ հողնած կինկնան աչուրներս՝ տկարացած անդադար քեզի նայելէն։ Փանի քանի անդամ երկնից հաստատութիւնն երեցաւ ինձի ովկիան մը՝ որ զիս կու բաժնէ քեզմէ . ամպերն այլ կոհակներու նման որ զիս դէպ 'ի քեզ պիտի բերեն . աստղերն լուսափայլ փարոսներու պէս՝ որք պիտի ուղղեն իմ ճամբաս դէպ 'ի քեզ դալու։

Ո՞վ երկինք, ով հայրենիք : Ես խընդրեցի արծիւէն իր մանկութիւնը, աղաւնիէն իր թևերը, դէպ 'ի քու ծոցդ թըրչելու համար : ինչու համար իմ աքսորանքս այսչափ երկարեցաւ . իմ հոգիս պանդուստ մ'է այս աշխարհիս մէջ . հոս չիկրնար գտնել իր գոհութիւնը, իր պիտոյքը, իր փափազները . կու ձանձրանայ հոս ապլելէն, և միայն իր փափաքածն է մահ : իմ ամենէն սիրելիներս զիս թողուցին . քու երանաւէտ ափունքներուդ դիմելու համար . և թողուցին զիս իրեւ ճնճղուկ մը միայնակ և ողբագին : Եւ եթէ գեռ աշխարհիս մէջ կու մնան քանի մը բարեկամներ, երթամ սպասելու անոնց, և աղջախմ զԱստուած՝ որ կարճեցընէ կամ գոնէ քաղցրացընէ անոնց պանդխտութիւնը . և կանչէ զանոնք օր մը՝ քու ուրախութիւներուդ և քու հանդէսներուդ։

Աւաղ. ի՞նչպէս կրնայ մարդս մոռնալ այդ երկնաւոր հայրենիքը . կամ ի՞նչու այդչափ կու ջանայ երկրիս վրայ այլ հայրենիք մը պատրաստելու : ինչու հա-

մար ի՞նքզինքը կու մատնէ ինչուան դըժոխային աքսորանքի մը . աքսոր զարհութելի և յետին, առանց միխթարութեան և յուսոյ։

Ո՞վ երկինք, երկինք, քեզի ըլլայ իմ սիրու, իմ զգացմոնքս . քեզի ըլլան իմ ամեն գորութիւնս և կեանքս՝ այս ժամանակիս մէջ, որպէս զի բոլորովին քուկդ ըլլամ յակատենականութեան մէջ։

Թ.

Մարկոս Աշրելիոս Կայսեր խօսակցորիւնն որ լրաւ իր կոմոդոս զարկին վարպետներուն .

Ապահով եղիք որ ձեզի հաւնելու համար զձեզ իմ զաւկիս վարպետ ընտրեցի : Երկու տարի զայեկաց կաթը կերաւ, նոյնչափ ալ մօրը գգուանաց մէջ անցուց . հիմայ պէտք է կրթուելու տամ զինքը : Փաւստինա իր մայրը չուզեր զեռզինքը թողուզ, կարծելով որ խիստ շուտ է տղան վարպետներու տալ . բայց ես ուշ ալ կը սեպեմ տղաս իր ձեռքին տակէն վերցընելը : Զարմանք չէ որ կրնիկները շատ չմնածեն, ու տղաքը ըղբօսանք սիրեն . բայց խոհեմ մարդը պէտք է անցածին վրայ մնածէ, ներկայն կարգաւորէ, ու գալիքն ալ առաջուց տեսնէ : Ամեն օր կը յիշեմ ան օրն որ աստուածները տուին ինձի ատ զաւկը . ինչպէս օր աստուածները զինքը ինձի տուին՝ ասանկ ալ ես ձեզի կու տամ զինքը մարդ մահկանացու, որպէս զի դուք ինձի և ես աստուածներուն զինքը իմաստութեամբ անմահացած դարձընենք : Կ'ուղէք որ ուրիշ բան մըն ալ ըսեմ . աստուածները զինքը մարդը ըրին, ես մարմինը միայն տալով՝ կը ընամ ըսել որ անասուն մը ըրի զինքը . ձեզի կը մնայ որ զինքը իր համբաւովը աստուածներուն նման ընէք : ի՞նչ տըւի ես իրեն, բայց մարմին մահկանացու որ կը մեռնի կը լմըննայ . իսկ դուք իրեն իմաստութիւն պիտոր տաք, որ չիմեռնիր, յիշատակը միշտ կը մնայ :

թէ որ զաւակս ճանճնար ատ փափուկ
հասակին մէջ իր մարմնոյն տկարու-
թիւնն որ ես տուի իրեն, ու խելքը հաս-
նէր իմաստութեան ինչ ըլլալուն՝ որ
դուք պիտոր տայք իրեն, զձեղ հայր կը
կանչէր, ու զիս խորթ հայր: Առանց իր
ըսելուն՝ ես ինքիրենս կը խոստովանիմ
որ մենք բնական հայրեր՝ խորթ հայ-
րեր ենք, վասն զի զաւկըներնուս տը-
սած քնութիւննիս այսչափ թշուառու-
թեան ենթակայ է. զաւկիս բուն հա-
րազատ հայրը դուք կ'ըլլաք, թէ որ իր
կիրքերը աղէկի բանեցընել սորվեցը-
նէք, ու միտքը իմաստութեան խորուն-
կը մոնել վարժեցընէք: Ուստի պղտի
բանի տեղ մի դնէք ձեզի յանձնածո.
թադաւորներուն առջի հոգը պիտոր
ըլլայ նայիլ որուն կը յանձնեն զաւկը-
նին դաստիարակելը. վասն զի թագա-
տրի դաստիարակ ըլլալը՝ աստուածնե-
րուն ծառայութիւն ընել է. արքայոր-
դուոց դաստիարակը կ'առաջնորդէ ա-
նոնց՝ որ մեզի առաջնորդ պիտոր ըլլան,
կը կրթէ զանոնք՝ որ մեզի կրթիչ պի-
տոր ըլլան, կը պատժէ զանոնք՝ որ զմեզ
պիտոր պատժեն, կը հրամայէ անոնց՝ որ
աշխարհքիս պիտոր հրամայեն: Դեռ ինչ
կ'ուղէք որ ըսեմ. արքայորդուոց վար-
պետը նաւու զեկ է, զօրքի դրօշակ է,
ժողովրդոց վերակացու է, ճամբու ա-
ռաջնորդ է, ամենուն գանձն է. վասն
զի իրեն կը յանձնուի ան՝ որ բոլոր աշ-
խարհքսդարձնէ պիտոր: Աղէկց աւելին
ալ ըսեմ, որպէս զի գիտնաք ինչ բան
ձեզի յանձնուիլ. զաւակս ձեզի յանձ-
նելով՝ թագաւորութենէս աւելի բան
ձեզի կը յանձնեմ: Աղէկ զաւակը իր հօ-
րը անունը անոր մեռնելէն ետքն ալ կը
փառաւորէ. բոլորովին տարրեր բան է
թագաւորի մը որդոյ վարպետ ըլլալը
ուրիշ տղայոց վարպետութենէն. վասն
զի անոնց շատը գալլաստուն կ'երթան
աղէկ խօսել սորվելու համար. իսկ իմ
որդիս ձեզի յանձնելս խօսել սորվելու
համար չէ, այլ գործել սորվելու: Տղէտ
մարդիկ իրենց պարծանք կը սեպեն եր-
րոր զաւկընին վիճաբանութեան մէջ
յաղթող կ'ըլլայ. իսկ իմ պարծանքս

ան պիտոր ըլլայ, թէ որ տեմնեմ զաւ-
կիս առաքինութիւնները: Հոռմիներուն
փառքը շատ խօսեն է ու քիչ գործել.
իսկ Հոռմայեցւոցը քիչ խօսել ու շատ
գործել:

Ասկէց ՚ի զատ ձեզի կը յանձնեմ
Հոռմայու փառքը՝ որ իմ հայրենիքս է,
իտալիյ պատիւը՝ որ ձեր հայրենիքն
է, ու Հոռմայեցւոց և խտացւոց հան-
գրատութիւնն ու խաղաղութիւնը՝ որ
իմ հպատակներս են, ձամբու գլուխ
աշտարակ կը շինեն, ու հոն գէտ կը
զնեն որ արթուն կենայ թշնամեաց
գէմ. ուրեմն իրաւունք չէ որ դէտը քուն
ըլլայ. ասանկ ալ զաւակիս վրայ՝ որ ձե-
զի կը յանձնեմ՝ պէտք է որ հսկէք,
պէտք չէ քուն ըլլաք: Հիմայ զաւակս
կաթէ նոր կտրած մորուկի մը պէս ու-
զէ պիտոր կանաչ հովիտներու մէջ
ցաթկըուտել, աշխատիք պիտի զինքը
բռնելու՝ որչափ ալ իրեն վիշտ ըլլայ
բռնուիլ. նայիք պիտոր բերնին սանձ
դնելու, որպէս զի սուտ չելլէ բերնէն.
վասն զի մարդուս ամենէն մեծ աղքա-
տութիւնը՝ ճշմարտութենէ զորկ ըլ-
լան է: Աչուընիդ վրան ըլլայ որ ան-
կիրթ տղայոց հետ չկենակցի, վասն
զի աս կ'ըլլայ կործանումը իրեն ալ՝ իր
թագաւորութեանն ալ. արքայորդուոց
փառքը ոչ զիլընուն թագն է, ոչ ճի-
տերնուն մանեակն է, ոչ ականակուռ
լանջապանակն է, ոչ ձեռուընուն ար-
քունի գաւազանն է, ու չորս զինին ա-
ռած պահապաններու գունդն է, այլ
իրենց հանդարտ ու համեստ վարքը՝ որ
ուրիշ պակասութիւններուն տեղը կը
լիցընէ: Անհոգ մի ըլլաք զինքը բղջա-
խոնութենէ սանձահարելու. վասն զի
կանանց ետևէ եղող մարդէն բարի գործ-
քերու յոյս չկայ: Մի խնայէք զինքը
յանդիմաննելու ու պատժելու՝ մօրը սի-
րելին ու հօրը մէկ հատիկ զաւակը ու
թագաւորութեանը ժառանգը ըլլալուն
համար. հիմայ իրեն խնայելը՝ ետքը ի-
րեն կործանում ուղել է: Տղայութիւ-
նը երբեմն զրօսանաց կը կարօտի. կըր-
նաք զրօսանք ալ տալ իրեն, բայց չա-
փով ու իր վիճակին պատշաճ զրօսանք:

Հաւակս չեմ իտար ձեռքը որ իրեն
հանդիսար ու զրօսանքը հոգաք, այլ
որպէս զի կրթէք զինքը ու գիտու-
թիւն սորվեցընէք իրեն։ Հաւը իր տա-
կը եղած հաւկիթները չիթողուր. այլ
կը տածէ, թէ և ինքը ածած չըլլայ։
Ասոր համար է որ հոս Հռովմայու մէջ
աշխերաներուն հարիւրին իննըսունը
հոսած կ'ելլէ. վասն զի վարպետնին
երկու ժամ անոնց բան սորվեցընե-
լու որ ըլլայ, տասը ժամ խաղի զրօ-
սանքի անցընել կու տոյ. ու աշկերտ-
նին անոնց աշքէն հեռու՝ համարձա-
կութիւն կառնեն. որչափ որ վար-
պետնին իրենցմէ հեռու կը կենայ, այն-
շափ ալ իրենք իրմէ կը հեռանան։ ինչ
որ զաւակս ձեր վրայ տեսնայ, ինքն ալ
նոյնը կ'ընէ. թէ որ զծեզ ուսումնասէր
տեսնայ, ինքն ալ ուսման ետեէ կ'ըլլայ։
թէ որ ձեղ լուսկաց տեսնայ, ինքն ալ
լուս կը կենայ. թէ որ զծեզ համեստ
ու հանգարտ տեսնայ, ինքն ալ համեստ
ու հանգարտ կ'ըլլայ։ Ուրեմն բարի օ-
րինակ եղիք իրեն, վասն զի ասիկայ ա-
մեն կրթութենէ զօրաւոր է նաև ամեն
մարդու համար. իսկ տոյայ ըսածդ՝ ինչ
որ կը տեսնայ, ինչ որ կը լսէ ան կ'ընէ,
մանաւանդ վարպետներուն վրայ տե-
սածն ու անոնցմէ լսածը։

Կ'ուզեմ որ զաւակս աղատական ա-
րուեստներուն ամենն ալ սորվի, անոր
համար այսչափ վարպետներու կը յանձ-
նեմ զինքը. իսկ թէ որ իմ բաղձան-
քիս չիհասնիմ, ինքն ալ ես ալ գո-
նէ աս միսիթարանքը կ'ունենանք՝ որ ա-
տենը պարապ անցուցած չըլլար. վա-
նի մը բանի միայն տեղեակ ըլլալը հե-
րիք մի սեպէք թագաւորութիւն մը կա-
ռավարելու. վասն զի լիկուրգոսի ըսա-
ծին պէս՝ պէտք է թագաւորի. մը գիտ-
նալ՝ չէ միայն պատերազմ ընել
դաշտի մէջ, այլ և խորհրդատու ըլլալ
ժողովներու մէջ ու ժողովրդեան առ-
ջեր խօսել։ կը յիշեմ որ Յունաստա-
նէն բերած արձաններուս մէջ մէկ
հատ մը կար որ Պիթագորաս փիլի-
ստիան իր ճեմարանին վրանն առ-
ջեր զրած էր, ու իր ձեռքը աս խօսք

փորած էր վրան. « Ով որ դիտնալու
բաները չիդիտեր, մարդկանց մէջ անա-
սուն է. ով որ պէտք եղածէն աւելին
չիդիտեր, անամնոց մէջ մարդ է. իսկ
ով որ գիտէ որչափ որ կարելի է գիտ-
նալ, մարդկանց մէջ աստուած է։ Աս
խօսք չէ թէ դրան վրայ գրելու է ինչ-
պէս հին ատենը սովորութիւն էր, այլ
սրտի մէջ։ Աս խօսքիս ետքի մասը մեր
հայրերը պահեցին. իսկ առջի երկու
մասերը մեղի վիճակեցան. մեր առջի
ինքնականները քիչ փառք չվաստրկե-
ցան իրենց գրականութեամբը՝ քան թէ
իրենց յաղթանակներովը աշխարհք դո-
ղացընելով։ Յուլիոս կայսը մէկ ձեռքը
նիզակ՝ մէկալ ձեռքը գրիչ անանկ ժուռ
կու գար զօրացը մէջ։ ու զէնքը մէկ զի
դրածին պէս՝ զիրքը ձեռք կ'առնէր։
Պատճաւանք է ըսեն որ գիտութիւն-
ները շատ են, ու կեանքերնիս քիչ։ Հի-
ներուն ժրութիւնը մեր հիմակուան
ծովութիւնը կը յանդիմանէ. կարճ ա-
տենի մէջ գէշ բաները բոլորն ալ կը
սորվինք, աղէկ բաներուն համար միայն
երկան ատեն կը վինտուենք։ Զերկընցը-
նեմ. անանկ ըրէք որ զաւակս սորվի
աստուածներէն վախնալ, փիլիսոփիա-
ներուն գիտութեանը ետեէ ըլլալ, հին
Հռոմայեցուց առաքինութիւնները ու-
նենալ, ու բարի բաներ առնել ամենէն՝
ինչպէս ինծմէն թագաւորութիւն պի-
տոր առնէ։ Երդում կ'ընեմ աստուած-
ներուն՝ որ պիտոր զատեն զիս, ու կա-
պիտոլինին՝ ուր տեղ մարմինս մոխիր
պիտոր ըլլայ, որ ոչ Հռովմ զիս ողու-
թեանս ատեն պիտոր կարենայ մեղա-
զրել, և ոչ ապադայ գարերը զիս մահ-
ընէս ետքը անիծել, թէ որ զաւակս
իր գէշ վարդովը կորսընցունէ իր ար-
քունիքը, ու թէ որ դուք իրեն խնայե-
լով՝ պատճառ ըլլաք իր կայսերական
արժանապատուութիւնը կորսընցընե-
լու։